

ՔՐԻՍՈՆ

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԼՈՅՍԻՆ ԱՌԶԵՒ

(Ծար. տե՛ս «Բազմավէլք» 1970, թ. 4-8, էջ 120)

ՔՐԻՍՈՆԵԱՅ ՎԱՒԵՐ ԱՂԲԻՒՐՆԵՐ

Քրիստոսի կեանքին եւ վարդապետութեան զիւսուր աղբիւրներն են առաքեալուներու նամակները, Գործք Առաքելոց զիրքը եւ չորս Աւետարանները, որոնք կը կազմեն նոր Կոտարանը²⁵:

Վերոյիշեալ գրութիւններու մէջ է որ կունենք Յիսուսի կեանքին պատմութիւնը, Անոր Կործերը, Հրաշներն ու Խոսքերը:

ՊՈՂՈՍ ԱՌԱՔԾԱԼԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Ժամանակադրական կարգով, Յիսուսի մասին գրուած ամէնէն չին գրութիւններու շարքին կը պատկանին Պօղոս առանձիւն համակները, որոնք թիւով առանքեալի նամակները, որոնք թիւով առանձիւն չորս, գրուած են 51-66 թուականներու չըժանին:

Պօղոս առաքեալ, պատահաբար զրած իր նամակներուն մէջ, անշուշտ նպատակ կը նամակներուն մէջ, ունեցած Քրիստոսի վարքը գրելու: չէ ունեցած Քրիստոսի վարքը գծած է Յիսուսի անիկան հիմալիորէն զծած է Յիսուսի կեանքին սուսի գէմքը, տուած է Անոր կեանքին զիխուոր կէտերը, որոնք ամբողջովին զիխուոր կէտերը, որոնք ամբողջովին նման են Աւետարաններու մէջ նկարագըրնուած Յիսուսին:

Harnack, բողոքական ամէնէն հմուտ առատուածարաններէն մէկը, «չէնդէրորդ առատուածարաններէն կոչած է Պօղոսի նամակնե-Աւետարան», կոչած է Պօղոսի նամակները, որոնցից կարելի է «Յիսուսի կենաւ-րը, որոնցից կարելի է Պօղոսի կենաւ-րը, որոնցից կարելի է Պօղոսի կենաւ-րը» մը հանել, կ'աւելցնէ Renan:

Եղած են մարգելի, որոնք առանց համոզիչ փաստերու, առակոյս յայտնած են Պօղոս առաքեալի կողմէ՝ Տիմոթէոսի, Տիմոսի եւ Երրայեցիներուն ուղղուած նամակներու հարազատութեան մասին: Մնացեալ նամակները իրը վաերական կ'ընդունուին զրեթէ բոլոր բանասէրներու կողմէ:

Եթէ չորս Աւետարանները գրուած չըլլային, մէնք «Գործք Առաքելոց» զիրքէն եւ առաքեալներու նամակներէն՝ Յիսուսի մասին պիտի դիտնայինք հետեւեալները.

Յիսուս «Արքահամբ սերունդէն» (Գաղատ. Գ. 16), Դաւիթի ցեղէն (Հռոմ. Ա. 3) մարդ մըն է (Հռոմ. Ե. 15), որ ծնած է «կնազմէ» (Գաղատ. Գ. 4), որուն աշնունք Մարիամ է (Գործք Առ. Ա. 14):

Անդիկա «Նազարետիցի» կուուած է (Գործք Առ. Բ. 22) և ունեցած է Էղբայրներ (= աղքականներ) (Ա. Կորնթ. Թ. 5, Գործք Առ. Ա. 14), որոնցմէ մէկուն անունն է Յակոբոս (Գաղատ. Ա. 19):

Յիսուս եղած է աղքատ (Բ. Կորնթ. Բ. 9), չեղ եւ հանդարտարարոյ մէկը (Բ.

25. Զորս Աւետարաններէն զատ՝ նոր Կոտարանի մաս կը կազմեն հետեւեալ գրութիւնները. Գործք Առաքելոց, Պօղոս առաքեալի 14 նամակները, Պատրոսի 2 նամակները, Ցովհաններ աւետարանիք 3 նամակները, Յակոբոս եւ Յուզա առաքեալներու մէկական նամակները, Հովհանների Յովհաննէս առաքեալի Յայտնութեան զիրքը:

Կորնթ. ծ. 1), մկրտուած է Յոհաննէս Մկրտիչն (Գործ. Առ. Ա. 22), աշակերտներ հաւաքած է (Գործ. Առ. Ա. 21-22), որոնցից տասներկու հատը «առավելայ» կոչուած են. անոնց մէջն են Կիփսա, այսինքն՝ Պետրոս, և Յոհաննէս (Ա. Կորնթ. թ. 5, ծե. 5-7, Գործ. Առ. Ա. 13 և 26), Յակոբոս, Անդրէս, Փիլիպոս, Թովլմաս, Բարթողոմէոս, Մատթէոս, Յակոբոս Ալփեան, Շմաւոն և Յուղա Յակոբեան (Գործ. Առ. Ա. 13):

Յիսուս իր կեանքին մէջ շատ մը հրաշեներ գործած (Գործ. Առ. Բ. 22), բարիք ըրած և դիւտահարներ բուժած է (Գործ. Առ. Ժ. 38). այլակերպուած է աշակերտներէն ոմանց ներկայութեան (Բ. Պետրոս Ա. 16-18):

Յուղայէն մատնուած դիշերը (Գործ. Առ. Ա. 16-19) հաստատած է Ս. Հաղորդութիւնը (Ա. Կորնթ. Բ. 23-25). նախատուած է հրեաներէն (Հոռո. Ժե. 3), և մարգասպանի տեղ դրսելով (Գործ. Առ. Գ. 14), Հերովդէսի և Պիղասոս Պոնտացիի օրով՝ չարչարուած (Ա. Տիժոնթ. Զ. 13, Գործ. Առ. Գ. 13, Դ. 27) և քաղաքէն զուրս խաչուած է (Գաղատ. Գ. 1, Կորնթ. Ա. 13, 23, Բ. 2, Դ. 10, Երր. Ժ. 12). հոգեվարքի տաեն աղօթած (Երր. Ե. 7) և խաչի վրայ մեռնելով թաղուած է (Ա. Կորնթ. Ժ. 4, Գործ. Առ. Բ. 29, Ժ. 29), երրորդ օրը յարութիւն առնելով (Ա. Կորնթ. Ժ. 4, Գործ. Առ. Ժ. 40) երեւցած է չատերուն (Ա. Կորնթ. Ժ. 5-8, Գործ. Առ. Ա. 3, Ժ. 41, Ժ. 31) և հուսկ երկինք համբարձած է (Հոռո. Բ. 34, Գործ. Առ. 2, 9-10, Բ. 33-34)²⁶:

ԶՈՐՍ ԱՒԵՏԱՐԱՆՆԵՐԸ

Աւետարան բառը առաջ կու զայ «աւետիս» բառէն, որ «ուրախ լուր» կը նշանէլ:

Յունարքէն է Եծացցէլιօν (Եւանիկիլին), որ հին տաեն ո՛չ միայն «ուրախ լուր», այլ նաև ուրախ լուրի մը տաիթով տրուած «բարիք ձեռք», կամ ալ ուրախ

լուրի մը առիթով աստուածներուն ձօնուած նուէրները կը նշանակէր:

Քրիստոնէական իմաստով՝ «աւետիս» բառը կը նշանակէ զլիաւորապէս Մեսիա-յին բերած «ուրախ լուրը»:

Աւետարանը, ուրեմն, այն գիրքն է, որ կը պարունակէ «Մեսիական աւետիսը», մարգակային փրկութեան ուրախ լուրը:

Աւետարան բառը, որ քրիստոնէութեան առաջին չքանին բերանացի քարոզուած կամ առաջին չքանին աւետարան կը նշանակէր²⁷, չատ չանցած սկսած «գրաւոր Աւետարաններու» համար միայն գործածուած կը պանենք զայն:

Երկրորդ զարուն, Երանոս կը գործածէ զայն թէ՛ բերանացի և թէ գրաւոր Աւետարաններու համար. մինչդեռ իրեն ժամանակակից Յուստինոսի մօտ՝ գրաւոր Աւետարաններու համար միայն գործածուած կը զանենք զայն:

Աւետարան բառը շատ զործածուած է առաքելաներէն, մասնաւորապէս Պօղոս առաքելակէն, որ 66 անդամ կը միշէ այդ բառը՝ իր նամակներուն մէջ:

Մեսիական այս «Աւետիսը» որ առաջին անդամ հրետափները հազրողեցին հովիւներուն ըսելով. «Աւետարաննեմ ձեզ ուրախութիւն մէծ»²⁸, տափեալները նախ բերանացի կը քարոզէն ամէնուն:

Յիսուս, քրիստոնէութեան հիմնադիրը, զրաւոր զործ մը չձգեց մեղի. հրաժանդ մը չոտուած որ իր աշակերտները Աւետարան զրեն, այլ քարոզեց. «Գացէք ուրեմն, աշակերտեցէք բոլոր ազգերը, ոսրվեցուցէք անսոնց . . .»²⁹:

Գիրերու միջոցով չէ որ պիտի տարածուէր քրիստոնէական հաւատաքի լոյսը, այլ կենդանի խօսքով, աշակերտներու քարոզութեամբ և եկեղեցին տանդութիւններով:

26. RICCIOTTI, Vita di Gesù Cristo, 14րդ տար., էջ 116:

27. Յիսուս աշակերտներէն Փիլիպոսո, որ գրաւոր Աւետարան չէ զրած, «Աւետարանիչ» մակեդոնէրներ, պարզապէս Աւետարան քարոզած ըլլալուն համար (Գործ. առ. Ակ. 8):

28. Պոկաս, Բ. 10:

29. Մատթէոս, Ակ. 19-20:

Եւսերիոս Կեսարացին, որ եկեղեցական պատմութեան ամէնէն Հին և հմուտ ներկայացուցիչներէն մէկնէ, կը գրէ. Առաքեալները «շատ հոգ չէին ըներ զիրք գրելու»: (Անոնք՝ Աւետարանները) զրել որոշեցին միայն անհրաժեշտութենէ մըդուած»³⁰:

Առաքեալները, հաւատարիմ ի բ ենց վարդապետի հրամանին, Հրէաստանի սահմանները անցնելով, հեթանուններու ալ տարին փրկարգործութեան ուրախալի լուրը:

Տարիէ տարի, հրեայ եւ հեթանու հաւատացեալներու թիւը կը ստուարանար: Ամէն զասակարդէ մարդիկ, հարուստ կամ չքաւոր, զարգացած կամ տրէտ, լոյսի եւ սրբութեան ծարաւի, կ'ընդուրուսի Եւծ Խաչեալին վարդապետութիւնը:

Կարճ ժամանակի ընթացքին, շատ մը քաղաքներու եւ գիւղերու մէջ, քրիստոնեայն համայնքներ, եկեղեցներ սկսան ձևանալ:

Ըլլայ հեթանոս, ըլլայ քրիստոնեայ, Հաղինակներու վկայութեան համաձայն, Քրիստոսի հաւատացեալները ունէին իւրենց հաւաքոյթները, որոնց ընթացքին՝ մեղք կ'ունենային քարոզ, քրիստոնէատեղի կ'ունենային քարոզ, պատարագ եւ կանի ուսուցում, աղօթք, պատարագ եւ

այլ սրբազն արարողութիւններ: Եկեղեցին օրէ օր կ'ընդարձակէր իւր ամէնամները:

Եւ ահա հարկը կը զգացուէր, որ առաջ քեալներէն կամ աշակերտներէն ոմանք, քրիստոսի կէին Քրիստոսի կեանքին որոնք տեղեակ էին Քրիստոսի կեանքին իւր գործերուն, զիրով յաւերժացնէին իւրենց զիտացածները:

Ոմանք՝ համառօտ, ուրիշներ երկար պետքին, քիչ թէ շատ այն բանները, որոնք զրեցին, քիչ թէ շատ աշակերտներուն, կամ նորադարձ համամաժրութեան, կամ նորադարձ համատապետները մկրտութեան խորհուրդատապետներուն, ընթացքին՝ թիրանացի կ'աւանդուէին:

Պուկան Աւետարանիէ, ակնարկելով վերոյիշեալ զրութիւններուն, որոնք հրավերութիւն գրաւած էր առաքամարհների թիւ մը պարակի վրայ ոչ արհամարհների թիւ մը կազմէին, կ'ըսէ. «Բանի որ շատեր մէկն կատարաստելու ընթացքին՝ թիրանացի մէկն կատարաստելու մէկն կատարուած գէպ ձևնարկեցին»³¹:

Քերու պատմութիւնը շարադրելու, ինչպէս աւանդեցին մեզի անոնք՝ որոնք ըսկիպէն ականատես եւ պաշտօնեաներ եղան խօսքին...»³²:

Այն զրութիւնները, որոնց մասին կը խօսի Դուկաս, մեզի ծանօթ Մատթէոսի եւ Մարկոսի Աւետարանները չէին միայն, այլ նաև ուրիշ զրութիւններ, որոնք Յիսուսի գործերը եւ խօսքերը կը պարունակէին:

Եկեղեցին, սակայն, այդ բազմաթիւ զրութիւններուն մէջէն, չորս Աւետարանները միայն լինունած է պաշտօնապէս, իրերեւ ճշմարտապատում եւ վաւերական գրութիւններ, որոնց հեղինակները, Սուրբ Հոգիէն ներշնչուած, մեզի փոխանցեցին Քրիստոսի հարազար վարդապետութիւնը:

Թէւ Աւետարանները չորս են թիւով, բայց իրենց ակնարիրին մէջ՝ մէկ ամբողջականութիւն կը կազմէն:

Երկրորդ ձերու Ս. Հայրերէն՝ Երանոս, «Փառագնեւ Աւետարան» կը կոչէ չորս Աւետարանները: Որոյնէսի համաձայն, «Աւետարանը՝ չորսերու ընդգէջչն՝ մէկէ», եւ կամ Ս. Օգոստինոսի խօսքով՝ «Միւնիոյն Աւետարանին չորս գիրքերն են»:

Չորս Աւետարաններէն առաջին երեքը՝ Հաղինակի ստորագրութիւն չեն կրեր. ուրիշ խօսքով, Աւետարանիչը՝ իր զրած Աւետարանին մէջ իր անունը չի յիշատակէր: Յովհաննէս Առաքեալն է միայն որ իր զրած Աւետարանին վերջաւորութեան կ'ըսէ. «Այս աշակերտն է (զոր կը սիրէք Յիսուս), որ կը վկայէ այս բաներուն եւ որ ասոնք զրած է»³³:

Ստոյդ զիտէնք որ Յիսուսի սիրած աշակերտը Յովհաննէս առաքեալն էր:

Վերոյիշեալ չորս Աւետարաններն ալ, երկրորդ գարու սկիզբները արդէն տարածուած եւ ձևնչուած են՝ որպէս Մատ-

30. ԵԽՍԵՒԻՈՍ ԿԵՍ.՝ Պատմ. Եկեղեցւոյ, Դպր. գ.՝ էջ 194:

31. Դուկաս. Ա. 1-3:

32. Յովհանն. Աւետ. Բll. 24:

թէսոսի, Մարկոսի, Ղուկասի և Յովհաննէս առաքեալի Աւետարաններ :

Անցնինք, այժմ, մէկիկ մէկիկ քննելու զանոնք :

ՄԱՏԹԵՈՍ ԱՒԵՏԱՐԱՆԻՑ

Առաջնի Աւետարանիչին անունն էր Գեղի, որ յետոյ կոչուեցաւ Մատթէոս, Էրայեցերէն Mattaï = Mattenaï, որ Աստուծոյ պարգև կը նշանակէ :

Հեւի, «որդի Արքեայ», արհեստով մաքսաւոր էր : Օր մը, Յիսուս անոր կըրպակին առջնեւէն անցած ատեն, կանչեց զինքը ըսկելով . «Ետեւէս եկուր»: Եւ երաւ Յիսուսի ևտեւէն զնաց³³: Անկէ ետք, Աւետարաններու մէջ, Մատթէոսի անունը կը յիշուի առաքեալներու խումբին մէջ :

Յիսուսի համբարձումէն ետք, ատեն մը Պաղեստինի մէջ քարոզեց եւ հոն՝ Աւետարան մը զրեց արամայերէն լեզուով, որ այժ շրջանին՝ Պաղեստինի մէջ խօսուած լեզուն էր :

Մատթէոսի արամայերէն Աւետարանը մէղի չէ հասած: Մեր ունեցածը՝ անոր յունարէն թարգմանութիւնն է :

Պաղեստինին գուրս, Մատթէոս առաքեալի՝ ուրիշ երկիրներ քացած ըլլալու մասին որոշ տեղեկութիւններ չունինք:

Մէծն Գրիգորի և Սոկրատ պատմիչի համաձայն, Մատթէոս Եթովպիա քացած է՝ Աւետարանը քարոզելու. մինչ իդիուրոսուի համաձայն՝ Մակեդոնիոյ մէջ կատարած է իր առաքելութիւնը :

Որոշ տեղեկութիւններ կը պակէին նաև անոր մահուան մասին :

ԱՌԱՋԻՆ ԱՒԵՏԱՐԱՆԸ, ԱՐԱՄԱՅՆԵՐԷՆ ԼԵԶՈՒՈՎ, ԳՐԱՆ է ՄԱՏԹԵՈՍ ԱՌԱԲԵԱՆ,

Եկեղեցական ամէնին չին աւեանդութիւնը եւ Ս. Հայրերը միաձայնութեամբ կ'ընդունին որ առաջին Աւետարանը արամայերէն իւլուով զրուած է Մատթէոս առաքեալի կողմէ :

1.- Ամէնին չին վկայութիւնը մեղի կու դայ Պաղիատէն :

Պաղիաս, Երանոսի (115-200) համաձայն, «Յովհաննէսի ունկնդիքը, Պողիկարպուսի ընկեր եւ չին մարդ մըն էր»³⁴:

Երանոս, Պաղիասը չին մարդ կոչելով, կ'ուղէ ըսկել անշուշտ, որ անիկա իրմէ աւելի չին սերունդին կը պատկանի:

Եւ արգարեւ, Պաղիաս, որ ժամանակակից է Պողիկարպուսին, Քրիստոսի 100 թուականին արգէն եպիսկոպոս է՝ Եսաուորիս քաղաքին:

Պաղիաս, որ «Ղասն մեկնութեան քանից Տեանոն» խորագիրով չինդ հասորներ գրած է, եւ որոնք մեղի չեն հասած, ըստած է. «Մատթէոս, Էրայեցերէն բարբառով զրեց Աստուծոյ պատզամները, եւ իւրաքանչիւր ոք, իր կարողութեան համաձայն մեկնեց զայն»³⁵:

Պաղիասի վերոյիշեալ վկայութիւնը, որ Եւսեբիոսի «Պատմութիւնն Եկեղեցւոյ» զիրքին մէջ կը գտնենք, շատ չին է: Արդի քննադատներու համաձայն, 100-120 շրջանին գրուած ըլլալու է անիկա:

Պաղիասի վկայութեան մէջ գտնուող «պատզամ» բառը, մասնագէտներէն ոմանց համաձայն՝ կը նշանակէ «խօսոց», «քարոզ»: Մինչդեռ ուրիշներու համաձայն, Պաղիաս «պատզամ» ըսկելով կը հասկանայ Աւետարան մը, որուն մէջ կը զտնուին Յիսուսի քարոզները:

Պաղիոսի վերոյիշեալ վկայութեան չուրջ, որքան ալ տարրեր ըլլան գիտնականներու մեկնարանութիւնները, կրնանք անվարան ըսկել թէ Պաղիասի համաձայն՝ Մատթէոս առաքեալ արամայերէն լեզուով զրած է զիրք մը, որուն մէջ կային Քրիստոսի քարողները:

2.- Երկրորդ վկայութիւնը մեղի կու դայ Երանոսին († 200), որ Պողիկարպուսի աշակերտ եղած է, եւ կիոն քաղաքի եղիսկոպոս:

33. Մարկոս, թ. 14:

34. Եկեղեցին ԿԵՍ. Պատմ. Եկեղեցւոյ, Դպր. Գ. էջ 227:

35. Անդ, էջ 231:

Երանոս՝ իր «Ընդդեմ հերձուածոց» զիրքին մէջ կ'ըսէ. «Մատթէոս, Երբայեցիներու մէջ բնակելով, անոնց լեզուով Աւետարան մը զրեց այն ըմբանին՝ երր Պատրոս և Պօղոս Հռոմի մէջ կը քարոզէին և Եկեղեցի կը հիմնէն»³⁶:

3.- Եւսերիսոս Կեսարացի, իր «Պատմութիւն Եկեղեցւոյ» զիրքին մէջ կը պատմէ թէ Պանտենոս (Pantène) անոնով մէկը, որ Ազեքսանդրիոյ մէջ «զլուխ և առաջնորդ էր Հաւատացեաներու քրիստոնէական ուսումներու, կը ճամբորգէ արևելինան զանազան երկիրներ, հասնելով մինչ չեւ Հնդիկներու երկիրը, ուր կը զանէ եւ բրայեցերէն լեզուով զրուած Մատթէոսի Աւետարանը, որ Բարթողոմէոս Ասաքեալ անոնց թողուցած էր»³⁷:

Պատմագէտներու Համաձայն՝ Պանտենոս այս ճամբորգութիւնը կատարած է 200 թուականներուն:

4.- Կղեմէս Ազեքսանդրացի (150-215), Որոգինէս (185-254), Տերտուղիանոս (155-220), Եւսերիսոս Կեսարացի (260-340), Ս. Աթանաս (296-373), Ս. Եփրեմ Ասորի († 373), Ս. Հերոնիմոս (342-419) եւայլն, Համաձայն են Հաստատելու Մատթէոս Առաքեալ, Պաղէստինի թէ Մատթէոս Առաքեալ, Պաղէստինի մէջ Հըեաններուն Համար, Երայեցերէն մէջ Հըեաններուն Համար մը զրած է, որ յետոյ լեզուով Աւետարան մը զրած է:

յունարէնի թարգմանուած է:

Ներբին ՓԱՍՏԵՐ ՆՈՅՆ ԿԲ ՀԱՍՏԱՏԵՆ
Առաջին Աւետարանի մասին եղած եկեղեմին հիմքութիւնը և Ս. Հայրեցական հիմքութիւնը պահպահուած է Ավագանական պատմագէտներու միաձայն վկայութիւնը, կը Հաստատելու մասունք նաեւ նոյն Աւետարանէն բերուած ներքին փաստերով:

Ուշագրութեամբ կարգալով Ա. Աւետարանը, չուտուով պիտի անդրագառնանք, տարանը, չուտուով պիտի անդրագառնանք, որ անոր հեղինակը հրեայ մաքսաւոր մընէ, Հմուտ՝ Հրէական աւանդութիւններ, ծանօթ՝ Պաղէստինի աշխարհագրաւունք, Համար, նոյնիսկ անհշան գիտերուն, եւ իր Աւետարանը կը զրէ Հըեաններուն Համար:

Առաջին Աւետարանին մէջ վկասացող սեմական բառերն ու բացատրութիւնները (օրինակ՝ «մարմինը և արիւնը չյայտնեցին քեզի»³⁸, «անպարտ եմ այդ արգարին արիւնչն»³⁹, «կապել եւ արձակելը»⁴⁰, մէզքը չարձակելու կամ արձակելու իմաստով, եւայն...), ցոյց կու տան որ անոր հեղինակը հրեայ մըն է:

Քարով հեղինակին մաքսաւոր ըլլալու մասին, արգեօք չի⁴¹ բաւեր նկատի առնել որ անիկա, նոյն ըրջանին գործածութեան մէջ եղող տասը տեսակ դրամներու անուններ կը յիշէ, մինչ Մարկոսի Աւետարանին մէջ հինգ, իսկ Ղուկասի քով՝ վեց տեսակ դրամի անուններու կը հանդիպինք:

Ասկէ զատ, զիտենք որ մաքսաւորութիւնը, հրեայ ժողովուրդին մտայնութեամբ, Աստուծոյ անհամոյ և գատապարտիլի արջէստ մըն էր: Անշուշտ Մատթէոս առաքեալ, իրը մաքսաւոր, իր մորթին վրայ կրած ըլլալու է, Հրեաներու արհամարդանքին և Փարիսէցիներու պարսաւանքին արդիւնքները: Եւ ամէնէն աւելի առաջին Աւետարանին մէջ է որ խօսք կայ մաքսաւորներու և մեղաւորներու մասին: Ամէնէն աւելի առաջին Աւետարանին մէջ է որ նկարագրուած է Յիսուսի ցոյց տուած հետաքրքրութիւնը և գութը մաքսաւորներու հանդէպ:

Հսինք թէ առաջին Աւետարանը ուղղուած է հրեայ ժողովուրդին: Ներքին փաստեր կը հաստատեն այս ալ:

Մատթէոս՝ Հըեաններու բարքերը ու սովորութիւնները նկարագրած ատեն, յաւելիալ բացատրութիւններ չի տար անոնց մասին, քանի որ իր զրութիւնը կ'ուզզէր Հըեաններուն, որոնք տեղեակ էին այդ սովորութիւններուն: Մինչդեռ Մարկոս, որ օտարներուն Համար կը զրէր իր Աւետարանը, յստակ ըլլալու Համար, Հարկ կը

36. Adv Heres. III, I, 1:

37. ԵՒՍԵՒԻՌԱԿ ԿԵՍ. Պատմ. Եկեղ. Դպր. Ե., Գլ. Ժ., էջ 363-364:

38. Մատթէոս, ՁՋ. 17:

39. Մատթէոս, ԽԸ. 24:

40. Մատթէոս, ՁՋ. 19:

դպայ երբայիցերէն բառերուն և հրէական սովորութիւններուն բացատրութիւններ տալու: Օրինակ՝ Մարկոս երբ կը յիշատակէ Հրեաններուն՝ ուտերէ առաջ ձեռք լուալու սովորութիւնը, կը սախուռէ՝ հեթանոսութիւնէ գարձի Նկած ընթերցողը լուսաբաննել, աւելցնելով. «Որոյնէնտեւ Փարփուցինները եւ բոլոր Հրեանները ծերերու աւանդութեան հետեւելով, եթէ ձեռքիրնին մինչեւ արմուկը չլուան՝ հաց չեն ուտեր, եւ չուկայէն գարճին՝ եթէ նախ չլուացուին՝ չեն ուտերէց⁴¹:

Հրեաններու Զատիկի մասին խօսելով՝ Մատթէոս կը զրէ. «Բազարչակերքի առաջին օրը՝ աշակերտանները Յիսուսի մօտեցան եւ հարցուցին»⁴²:

Նոյն բանը կ'ըսէ նաեւ Մարկոս, բայց մանրամասնութիւն մը կ'աւելցնէ. «Բազարչակերքի առաջին օրը, երբ Զատիկը կը զոհիկին, աշակերտանները հարցուցին Յիսուսի»⁴³:

Մատթէոս, որ Հրեաններուն համար կը զրէր, պէտք չի զգար բացատրէլու թէ Բազարչակերքի առաջին օրը՝ Զատիկը կը զոհուէր, քանի որ այդ սովորութիւնը ժամանօթ էր Հրեաններուն:

Աւելցնենք նաեւ որ Մատթէոս ստէպ կը կրկնէ՝ թէ Յիսուս Խրածիլի համար զըրկուած է աշխարչ⁴⁴, եւ կը շեշտէ թէ Օրէնքը (չին Կոտակարանի մէջ աւանդուած Օրէնքներու ամրոջութիւնը) պէտք է պահէլ, ինչ որ կը փաստէ թէ Մատթէոսի Աւետարանը զրած միջոց՝ աչքի առջեւ ունեցեր է Հրեայ ժողովուրդը:

ԱՌԱՋԻՆ ԱԽԵՏԱՐԱՆԻ ՑՈՒԽԱՐԷՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱԽԵԼԻ ՈՒՇ Ե՛
ՔԱՆ ՄԱՐԿՈՍԻ ԱԽԵՏԱՐԱՆԻ

դարձնէ Պատիսաս⁴⁵, կը պակսի Մարկոսի Աւետարանին մէջ:

Երկար գարեր, Մատթէոսի յունարէն Աւետարանը, մեզի հասած ձևով, նկատուեցաւ չորս Աւետարաններէն ամէնէն հինը եւ ամրոջական թարգմանութիւնը՝ նոյն հեղինակին կողմէ արամայերէն լեզուով զրուած Աւետարանին, որ իր աղրիր ծառայած է նաեւ միւս Աւետարաններուն:

Ընդհանրապէս կը կարծուէր թէ Մարկոս՝ իր Աւետարանը զրած միջոց, աչքի սուջն ունեցած ըլլայ Մատթէոսի մեզի ծանօթ Աւետարանը, եւ անկէ օլտուելով զրած ըլլայ իր Աւետարանը:

Վերջերս, սակայն, Ս. Գիրքի մասնաշէտներէն շատեր, Մատթէոսի եւ Մարկոսի Աւետարանները մանրամասն ուսումնասիրելէ ետք, զանազան փաստերով ցոյց տուեին որ ո՛չ թէ Մարկոս, այլ Մատթէոսի Աւետարանին յունարէն խմբագրով օդապարծած է Մարկոսի Աւետարանը, եւ հուսկէ երկու Աւետարանիներն ալ, օդտուած են իրենցմէ առաջ զոյտութիւն ունեցող ուրիշ աղրիւրներէ:

Աղասական (libéral) կը չուուղ բանասէտներէն ոմանք կ'ըսեն թէ առաջին Աւետարանին յունարէն խմբագրով, զիսաւոր երկու աղրիւրներ ունեցած է: Առաջինը՝ Մարկոսի Աւետարանը, իսկ երկորրը՝ մէկի անծանօթ աղրիւր մը, որուն Չ անունը⁴⁶ տուին:

Ուրիշ բանասէտներու համաձայն, առաջին Աւետարանին յունարէն խմբագրով ո՛չ թէ երկու, այլ չատ մը՝ Ք1, Ք2, Ք3, Եւալլին, մէկի անծանօթ աղրիւրներ ունեցած է իր տրամադրութեան ներքեւ:

Անժիստիկի է որ Մատթէոսի եւ Մարկո-

41. Մարկոս, կ. 3-4:

42. Մատթէոս, իջ. 17:

43. Մարկոս, միջ. 12:

44. Մատթէոս, մ. 5, միջ. 24, ժ. 23:

45. «Մարկոս», որ Պետրոսի թարգմանէ Լազած էր, ճշգրիւր զըրզ, բայց ոչ կարգով, Տիբոր խօսքերը եւ գործերը»: Տևու ԵլՍեբիոնի ԿեՍ. Պատմ. Նեկուելույ, Դաբր. Գ., էջ 231:

46. Չ զիրը զերմաներէն Quelle = աղրիր բայն սկզբանապան է:

սի Աւետարանները թէ՝ խորքով և թէ լեզուով սի թէ լեզուով սի բառ նմանութիւններ ունին իրարու հետ:

Մատթէոսի Աւետարանը, Մարկոսի Աւետարանին մէջ գտնուող գրեթէ բոլոր պատմուածքները կը պարունակէ: Մարկոսի՝ չորջ 675 համարներէն, միայն քառասունի շափ համարներ կը պահսին Մատթէոսի Աւետարանին մէջ:

Երկու Աւետարաններու մէջ գտնուող այս նմանութիւնները բացատրելու համար, չի՞ բաւեր ըսել որ անոնց հեղինակները օգտագործած են Յիսուսի մասին դոյութիւն ունեցող բերանացի աւանդութիւնը:

Շատ մը մանագէտներու համաձայն, չի՞ բաւեր ըսել նաև թէ առաջին Աւետարանը խմբագրովը եւ Մարկոս, իրենց Աւետարանները գրած միջոց, աչքի առջն ունեցած են արամայերէն լեզուով գրուած Աւետարան մը:

Առաջին եւ երկրորդ Աւետարաններու միջն զոյութիւն ունեցող ոճի եւ լեզուի նմանութիւններուն զոհացուցիչ բացատրութիւն մը տալու համար, կարդ մը բնրանակրներու համաձայն, պէտք է ընդունիլ որ երկու աւետարանները իրարմէ անմիջական կախումնաւորութիւն ունին. այսինքն՝ կամ' երկու աւետարանինները՝ այսինքն՝ կամ զոյութիւն ունեցող յուրենացէ առաջ զոյութիւն ունեցող յուրենացէ առաջ զոյութիւն մը օգտագործած են, նարէն Աւետարան մը օգտագործած են, կամ ալ, աւելի ճիշգ, երկուքն մէկը միւնչն ուղղակի օգտաւած է:

Հինները, ընկհմնրապէս կը կարծէին թէ Մարկոսն է որ Լայնօրէն օգտաւած ըլլայ Մարկոսի յունարէն Աւետարանէն. Մատթէոսի յունարէն Աւետարանէն. մինչդեռ այսօր, շատ մը մասնագէտներու կարծիքով, Մատթէոսի անունով մեզի կարծիքով, Մատթէոսի համարանը է որ գրուած յունարէն Աւետարանն է որ գրուած է Մարկոսի հատեւողութիւնմբ. ուսուած է Մարկոսի համարանը աւելի ուշ գրուած է քան Մարկոսինը, արդի բանասէրներէ առած եւ տարրեր գույններու մէջ մտցուցած է, իր Աւետարանին մէջ:

Իր փաստ, արդի բննագաւանները գիտել պարկոսի լեզու թէ բնական լեզու մըն է: Մինչ Մատթէոսի յունարէն Աւետարանին մէջ այդ անձշտութիւնները սրբագրուած են, լեզուն աւելի խնամուած եւ կոկկուած է:

Մարկոսի պատմելու ոճը աւելի անմիջական, աւելի կենսունակ եւ իրապաշտ է. մինչ Մատթէոսի ոճը տափակ է եւ չոր, աւելի հետեւող է՝ քան ինքնարուխ:

Ասկէ զատ, Մատթէոսի յունարէն Աւետարանին մէջ, զանազան տեղեր, կըրկնութիւններ զոյութիւն ունին: Օրինակ, չինդերորդ գլուխին մէջ գրուած է.

«Եթէ աչքը զայթակղեցնէ քեզ, հանէ՝ զայն եւ հեռու նետէ, վասնդի լաւ է քեզի համար, որ անդամներէդ մէկը կորսուի՝ քան բոլոր մարմինդ գեհեն իյնայ: Եթէ աջ ձեռքդ զայթակղեցնէ քեզ, կտրէ՝ զայն եւ հեռու նետէ, վասնդի լաւ է քեզի համար, որ անդամներէդ մէկը կորսուի՝ քան բոլոր մարմինդ գեհեն իյնայ»⁴⁷:

Բացէք այժմ ԺԼ. գլուխը, որուն 8-9 համարներուն մէջ, գրեթէ բառ առ բառ նոյնը կը կրկնէ:

Նմանապէս հինգերորդ գլուխին մէջ կը զրէ: «Յայց ես կըսեմ ձեզի, ո՛վ որ իր կինը արձակէ, բացի պոռնկութեան պարագայէն, անոր չնութիւն ընել կու տայ, և ո՛վ որ արձակուածը առնէ՝ կը չնայ»⁴⁸:

Վերոյիշեալ տողերն ալ կրկնուած են ԺԼ. գլուխի, իններորդ համարին մէջ:

Այս կրկնութիւնները մեզի մտածել կու տան թէ առաջին Աւետարանին խմբագրովը, մէկէ աւելի աղրիւրներ ունենալով, որոնց մէջ զնելուուն է՝ շատ հաւանարար՝ նաև Մարկոսի Աւետարանը, միեւնոյն խօսքը երկու տարրեր աղրիւրներէ առած եւ տարրեր գույններու մէջ մտցուցած է, իր Աւետարանին մէջ:

* * *

Ցոյց տալու համար թէ Մատթէոսի յունարէն Աւետարանը աւելի ուշ գրուած է քան Մարկոսինը, արդի բանասէրներէ ունին նաև ներքին փաստեր:

47. Մարկոս, Ե. 29-30:

48. Մարկոս, Ե. 32:

Այս ներքին փաստերէն ոմանք կը կայանան այն իրողութեան մէջ, որ Մատթէոսի եւ Մարկոսի կողմէ ներկայացուած իրարու նման չառ մը բացարութիւններ, աւելի բնական եւ աւելի յարմար ձեռով դորժածուած են Մարկոսի՝ քան թէ Մատթէոսի Աւետարանին մէջ:

Օրինակով խօսինք: Առաջին Աւետարանին յունարէն խմբագիրը կը զրէ. «Յիսոս նաւակ մտնելով՝ զիմացի կողմը անցու, եւ եկաւ իր քաղաքը: Եւ ահա ներկայացուցին իրեն՝ անկողին ինկած անդամալոյց մը: Յիսուս տեսնելով անոնց հաւատքը, ըստ անդամալոյցին. «Քաջալուրուէ՛, որդեակ, ներուած են քու մեղքըրդ»⁴⁹:

Ենոյն գէպքը Մարկոս կը պատմէ աս ձեռվ. «Այդ պահուն չորս հոգի անդամալոյց մը վերցուցած կը բերէին: Երբ բաղմութեան պատճառով չկըցան անոր մօտենալ, Յիսուսի կեցած կողմին տանիքը քարիցին, եւ առաստաղը բանալով՝ վար իշեցուցին անկողինը, որուն վրայ պառկած էր անդամալոյցը: Յիսուս տեսնելով անոնց հաւատքը, ըստա...»⁵⁰:

Արդ, «Յիսուս տեսնելով անոնց հաւատքը» բացարութիւնը աւելի բնական է, աւելի իմաստ ունի Մարկոսի նկարագրութեան մէջ: Մատթէոսի Աւետարանին մէջ, անդամալոյցը, պարզապէ Յիսուսի առջևը կը դնեն, որուն մէջ հաւատքի բացառիկ ցոյց մը չկայ: Մինչեւ Մարկոսի նկարագրութեան մէջ, մարդկի տանիքը կը քանդեն եւ մէծ տաժանքով, չիւտնդը առաստաղին՝ Յիսուսի գտնուած սենեկին մէջ կ'իջեցնեն. այս պարմագլին՝ բացառիկ եւ զարմանալի կը գառնայ անդամալոյց բերողներուն հաւատքը:

Նման օրինակ մը կրնայինք բերել նաեւ այն զիւահարի պատմութեանէն, ուր կը նկարագրուի թէ դիւահարի փորին մէջ գտնուող գեւերը կ'երթան երկու հազար խողերու մէջ կը մտնեն, եւ զանոնք ծով կը թափին:

Մարկոսի Աւետարանին մէջ զիւրաւ լը-րընելի է զեւերուն՝ երկու հազար խողերու մէջ մտնելը, քանի որ Մարկոսի

յայտնի կերպով կը չեւատէ դեւերուն բաղմաթիւ ըլլալը. «Լեդէնն է անունս, որովհետեւ շատ ենք»⁵¹:

Նկատելի է նաեւ որ առաջին Աւետարանին մէջի դէպքերուն կարգը, ԺԴ. զուուին անդին, մէծ մասով նման է Մարկոսինին, (Զ. 14 և լջ.), բացի տաճարին մէջ վաճառողներու եւ թղենիի նկարագրութեանը բնիքներէն:

Այս եւ նման ներքին փաստերով, արդի զիւնականներու մեծամասնութիւնը կ'ընդունին՝ թէ Մատթէոսի յունարէն Աւետարանը, չառ հաւատքար, Մարկոսի Աւետարանէն ետք զրուած է:

Աւելցնենք նաեւ որ կան լուրջ քննագատներ ալ, որոնք համակարծիք չեն այս կըրակացութեան:

ՄԱՏԹԷՈՍԻ ՅՈՒՆԱՐԻՆ ԱԿԵՏԱՐԱՆՆ
ԿԱՐԵՆԻՆ Է ԲԱՐԱ-ՑԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ ԿԱԱՏԵ
ԱՐԱՄԱՑԵՐԻՆ ԱԿԵՏԱՐԱՆԻՆ

Մատթէոսի յունարէն Աւետարանին մէջ, որքան ալ զդախ ըլլայ նախնական չին զրոշմ մը, սեմական լեզուի եւ ոճի ներկայութիւնը, բայց նկատի առնելով յունարէն լեզուի եւ ոճի որոշ կատարելութիւնը, հելենարանութիւնները, Յիսուսի քարոզներուն տատառութիւնը եւ զիւրերը նկարագրելու խնամուած ձեւը, ողջամիտ քննագատը կը ստիպուի ըսկուուր որ մեզի հասած տաշըն Աւետարանը չի կրնար բառացի թարգմանութիւնը ըլլալ արամայերէն լեզուով զրուած Աւետարանի մը:

Ուշադրութեան առնուելիք կէտ մըն է նաեւ որ Մատթէոսի յունարէն Աւետարանին մէջ, չին կտակարանէն առնուած հօթանասունի մօտ մէջբերումներէն անոնք որոնք կը գտնուին նաեւ Մարկոսի եւ Ղուկասի Աւետարանին մէջ, առնուած են կարծէք Աստուածաշունչի եօթանասնից յունարէն թարգմանութիւնն. իսկ այն

49. Մատթէոս, Թ. 1-2:

50. Մարկոս, Թ. 3-5:

51. Մարկոս, Թ. 9:

մէջրերումները, որոնք միայն Մատթէոսի յատուել են, աւելի սեմական ծագում ունին:

Հետ կտակարանէն առնուած, վերոյիշեալ մէջրերումներու լեզուին եւ ոճին երկուութիւնը, ուրիշ փաստ մը չէ⁵¹ արդեօք, որ առաջին Աւետարանին յունարէնի թարգմանիւը կամ խմբագրողը, ոչ միայն արամայէրէն լեզուով Աւետարան մը ունեցած է իր առջեւ, այլ նաև յունարէն լեզուով գրուած ուրիշ ապրիւները, որոնք շատ հունարար Մարկոսի Աւետարանը և «Logia» կոչուած գրութիւնները ըլլալու են:

Ուրեմն, ամփոփելով, կարելի է ըստ որ առաջին Աւետարանին յունարէնի հեղինակը, պահելով արամայէրէն բնադիրին էութիւնը, յարգելով անոր «կրօնարին ներշնչումի ամբողջականութիւնը» կան ներշնչումի կործագիր բանասէր Ալբինչպէս կ'ըսէ գերմանացի բանասէր fred Läpple⁵², եւ օգտագործելով նաև ուրիշ ապրիւներ, խմբադրած է մեղի հասած յունարէն Աւետարանը:

ԼԵԶՈՒՆ ԵՒ ՈՃ

Առաջին Աւետարանին յունարէն լեզուն պարզ է եւ յստակ, բաւական խնամուած, բայց հեռու է ճոխ եւ վաեմ ըլլալի:

Քերականական աեսակէտով աւելի ճշշդիմ պրիտ, աւելի սահուն է՝ քան Մարկոսի լեզուն: Խորքին մէջ, սակայն, սեմական լեզուն: Խորքին մէջ, սակայն, սեմական լեզուն:

Իսկ պատմելու ոճը թէեւ նուազ չէնչող է կենդանին է՝ քան Մարկոսին, բայց և կենդանի է՝ քան Մարկոսին, սակայն աւելի սահուն պրովի զրոյի վայել ոճ մը կարելի է նկատել:

Ո՞ր թունականին եւ ո՞րի գրուած է

Զանացինք ցոյց տալ թէ եկեղեցական գին աւանդութեան և մատնագիրներու, չին աւանդութիւնն և մատնագիրներու, համախնչպէս նաև ներքին փաստերու համա-

52. Jésus-Christ, t. 113, տպ. Tours, 1967:

53. HE, VI, 25, 4:

ձայն, արամայէրէն լեզուով գրած առաջին Աւետարանին հեղինակը Մատթէոսի առաջին է, որ շատ հաւանարար, երբուայէմի կամ Պաղեստինի մէջ գրած է իր Աւետարանը, միւս երեք Աւետարաններէն առաջ:

Մեզի կը պակսին, սակայն, ստոյդ փաստեր, հաստատելու համար թէ արամայէրէն առաջին Աւետարանը ո՞ր տարին յօրինուած է: Այս մասին բանասէրներու կարծիքները ենթագրութիւններու սահմանէն անդին չեն անցնիր:

Հաւանարար, ճշմարտութենէ շատ հեռացած չենք ըլլար՝ եթէ ըսենք որ անիկա գրուած է 40-50 թուականներուն:

Գայովլ առաջին Աւետարանի յունարէն խմբագրութեան թուականին, քիչ թէ շատ բոլոր ողջամիտ բանասէրներն ալ համաձայն են որ երեք Աւետարաններն ալ զըրուած են երուսաղէմի կործանուումէն՝ այսինքն 80 թուականէն առաջ:

Հաւանական կը թուի ըլլալ որ Ղուկասիր Աւետարանը գրած ըլլայ, ամէնէն ուշ 65-70ի ըլլանին:

Ստոյդ է նաև որ Ղուկասէն առաջ, հաւանարար 64-65ին, Մարկոսի գրած է իր Աւետարանը: Որով տրամարանական պիտի ըլլար, որ Մատթէոսի Աւետարանին յունարէն լեզուով խմբագրութեան թըրւականը նկատէինք 65-68ի ժամանակաշըմանը:

Կ Ա Տ Ա Կ Բ

Մատթէոս Աւետարանը գրած է «Հրէութենէ եկող հաւատացեաններուն» համար, ինչպէս կ'ըսէ Որովինէն⁵³, ցոյց տալու անոնց թէ Քրիստոս՝ Դաւիթ մարգարէի շառաւիզէն, Աստուծոյ կողմէ իսրայէլացիններուն խստացուած եւ մարգարէներէն նախագուշակուած Մեսիան է, որ պիտի փրկէ իսրայէլը, և որոն թագաւորութիւնը պիտի տարածուի աշխարհի չորս ծագերուն:

(Դար. 4)

Հ. ԵՓՐԵՄ Տէր ՊԱԶԱՐԵԱՆ